

## ՉԱՅԼՏ ՀԱՐՈՒՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

### XXXVI

Ու Դաստոն իրենց փառքն է ու պարսաւ .  
Լըսէ երգն իր նախ, դիտէ խուզը այն ...  
Տե՛ս, ի՞նչ սուղ սացաւ Դորկուատոն նամբաւ,  
Եւ թ' Ալֆօնսոն ուր բընակեցուց զայն .  
Զկրցաւ բոնաւորն ընկնել զայն սակայն,  
(Ո.նոր անարգուած վիտքն մընաց անեէջ)  
Թ' եւ կամսն զայն խառնեց խենթեռուն անբան .  
Եր դժոխքին մէջ : Հասաւ փառքն անվերջ,  
Ամպերն ցրուեց, բացաւ առջեւը նորոգ էջ

### XXXVII

Յաւիտեհական արցունիքի, զովքի :  
Յուշ-անուն մ'է իր. մինչդեռ ոու անունն,  
Արպէս սընափառ տամիդ՝ ժառանգի,  
Պիս' ըլլայ փոսի եւ ոչնչութիւն,  
Բայց օղակուած ես, Ալֆօնս, իրեն դուն՝  
Եր բախսին կապուած՝ չարութեամբ ոու խեղն :  
Դուս անգոստելի, դո՛ւն նըսեմութիւն,  
Ծնած ըլլայիր թէ այլ վիճակի մ' մէջ,  
Պիս' չըլլայիր ըստուկն, որուն սուզով տուիր վերջ :

### XXXVIII

Ուսել-մեռնելու ստեղծուած ես դուն միայն,  
Զերգ անասունք, որ կը ջնջուին իսպառ .  
Միայն մսուրդ երաւալի, գոմդ՝ աւելի լայն,  
Խսկ յօնին ուրցն իր ակօսի մ' փառք-փայլ,  
Ու ծագեցաւ յախճամ ... այժմ ոող է անմար՝  
Գրուսգան կանառին յանդիման բացուած,  
'ւ իր ոսոխներուն, Պուալոյին ալ,  
Ու չներեց ձաղլողին ննարն իր Հայրեննեաց,  
— ձոփնչ միալար, այդ յեսանը ատամաց :

### XXXIX

Հանգի՞ս, խոցուուած ոգուն Տորկուատին,  
Ու քիրախ եղաւ մահուան մէջ, կեանի՞ն՝  
Այդ անիրաւի քունաւոր նետին,  
Զդպաւ թ'եւ նեսն : Ո՞վ դարուս երգին

Մէջ դուն յաղբապանծ : Պիս' իրենց կարգին  
Միլիոնաւորներ անցնին վէտ ի վէտ,  
'ու այդ անցնողներուն զումարը մսքին  
Պիս' հաւասարի՝ արգեօն մսքիդ հետ .  
Խացուած ժողին իսկ այդ, պիս' արեւ չըլլան թէպէտ:

## XL

Մեծ ես դուն թէեւ, զուգակից ժեզ բայց՝  
Հայրենիքդ ունի փառեւր նախազոյն.  
Գուսանի դժոխոց եւ խաջ ասպետաց,  
Նախ Դոսկան Հօր՝ Երկնի կատակերգութիւն,  
Աւ Ֆլորէնթայնէն ոչ նուազազոյն՝  
Հարաւի ըՄկողն, որ կախարդ լարով  
Կը բերէր մեզ նոր բանասէնլծութիւն,  
Հիւս'սի Արխսդոյին պէս իր իրնարով՝  
Պատերազմ, ասպետ, կանանց-սէրն երգելով:

## XLI

Փրցուց շանքն՝ Արխսդոյին Անդրիէն  
Երկար փառապակին տերեւնուը կեղծ.  
Զարաւում տարրոյժն այդ՝ չեր անօրէն,  
Իրաւ փառապատկին կը մնայ անեղձ.  
Զի է ծառէն, որ չ'ըլլար շանքաներձ,  
Կեղծն է անարզող, նակատը միայն,  
Բայց Անապատութիւնն այսու թէ խոցուեց,  
Գիտնայ բող՝ թէ հուրն կը սրբացնէ այն  
Բանին, որ հայի – նաև ան առերք է կրկնակ անզամ:

## XLII

Իտալիա՝, Իտալիա՝, դուն որ մահացու  
Գեղեցկութեան ընորհն ունիս օժիտի՝  
Ներկայ՝ անցնեալի բաղման սուզերու.  
Վէտալի նակարիդ՝ կայ ակոս ամօրի,  
Տարեգրութեանդ տառերէն բոց կը վարի.  
Երանի՝ ըլլար մարմինը բու մերկ  
Նուազ գեղանի, 'ու իր արդաւ դասի  
Համար զօրաւոր, որպէս զ'ահաբեկ՝  
Արնաւրու զողերն չըմպէին ա'լ արցունիք բերքն :

## XLIII :

Նուազ տարիալի բայց ահազդու յայնձամ  
Կ'ըլլայիր. խաղաղ, պարզուկ . . . գեղդ պատճառ.  
Զէր տար կործանմանդ, լեռներէն Ալպեան  
Ասպատակները չէին բավուեր վար.  
Ոչ ալ բազմազդի ջոյիրք զինավառ  
Պիս' գային Պոյէն արիւնդ ըմբելու .  
Օտարին սուրն պիս' դառն պատճանդ չըլլար,  
Ցաղքելու ատեն իսկ կամ յաղթուելու.  
Մնայիր գերի՝ բարեկամի կամ թշնամու :

## XLIV

Պատաճութեանս՝ էի նետեւող նետին՝  
Դուլեայ մտեմին, Հռոմի նուազագոյն  
Մանկանացու եւ նաննարեղ մտին,  
Նաւս երբ կը հերձէր ջրերն կապտաւոն  
Զովաւոնչ հօղմով, դիմացն իմ նաւուն  
Ելաւ Մեկերա, թիկունին ինկած՝  
Եկին, Կորնքոսն՝ ճախ, Փերառու՝ աշոյն.  
Թրկնած նաւուն մէջ՝ տեսայ կործանուած  
Այդ ամէնը՝ ինչպէս ան էր զանոնք տեսած :

## XLV

Վերաշինուած չեն կործանուածներն, այլ՝  
Անոնց վրայ ժինուած՝ տուներ բարբարոսաց,  
Որ ողբալի կ'ենն, եւ սիրելի ալ  
Վերջին ըոյժն անոնց յուշին՝ մեզ նասած,  
Փորբւած մասուննն այդ ոչնչացած  
Ոյժին : Հռոմացին տեսաւ այն ատեն  
Զանոնք — Գերեզմանք այդ պերն բաղաբաց,  
Դեռ զոյ էցերն իր՝ մեզ զարմանք կ'ազդէն,  
Կը սորվեցնեն. ուխտաւորը կը խըրատեն :

## XLVI

Էցն այդ առջեւ է, մասն իմ գրուածքին,  
Իր երկրին աւերն՝ ան աւելցաւցած  
Ուրիշ կործանուած պետութեանց շարքին՝  
Կը սրգայ վիճակն անոնց խոնարհած,  
Խոկ ես՝ երկրներն այդ ամայացած :

Այժմ, աւազի, Հըռում կմած փոքրուկին,  
Մուր ու փոչիին, եւ կըմախացած  
Տիտանին բովէն, իր կործան փառքին՝  
Կ'անցնիմ դեռ տաք մոխրին մէջէն այլ աշխարհի մ':

## XLVII

Սակայն, Խալիխ, պէտք է որ հնչին,  
Դէմդ գործուած մեղերն, մէկ ծայրէն միւս ծայր,  
Ամէն ազգի եւ ամէն եւկրի մէջէն.  
Դուն Մայր արուեստից, իիր ռազմին ալ,  
Չենդ մեր պատապն էր, առաջնորդ աննառ,  
Ծնող մեր կրօնին, որուն մեծ ազգերն  
Ծունկ իջան երկնի բանալոյն համար.  
Վնողասպան Եւրոպ՝ պիտի զղայ, դեռ  
Ազատ քեզ եւ հալածէ բարբարոսներն :

## XLVIII

Արնօն կ'քովէ իր պատերով սիրուն,  
Ուր որ Եւրուեան Աթենքը սիրով՝  
Կը զօդէ մեր սիրսն իր սրբահներուն՝  
Ան զօտնորուած բատրոն - բլուրներով,  
Ցորենի, զինոյ, ձերի բերերով,  
Եղջերափողով — կայրք ու ցնծութիւն:  
Հան ուր կը հոսի Արնօն խնդալով՝  
Ծնած են արդի լաճառք, նոխութիւն,  
Արեւածագ՝ բաղուած՝ ուսմանց ու յարութիւն:

## XLIX

Դիցուեաւ սէրն հոն՝ կը բխի Տարէն,  
Իր գեղեցկութեամբն է օգը յուրդուն,  
Կը Եւրծծենէլ իր տեսքին նեկտարէն՝  
Ուր կը կարեցնէ մաս մ'անմահութիւն,  
— Կիսով բացուած է երկինի խօն անհուն —  
Կանգնած կը նային իր ձեւին, դէմին,  
Միտն ի՞նչ ոյժ ունի՝ որ չունի բնութիւն,  
Կը նախանձինք այդ դիցապատ ձեռմին՝  
Արուն նոզին՝ ձեւն է ըրւեր այս հրաւաշին :

ԹՐԱՋ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

(Տարութակելի)